

## ԲԱՆԱՍՏԵՎԱԿՄԱՆԱՆԱՆ

### ՈՒԽՏԻԴ ՕՐԸ

Կիւրեղ, Ա. ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄԱՀԱԽԱՆ ԱՌԹԻՒ

Ուխտիդ օրն էր այն առաւօտ,  
Բիւր հոգիներ իրարու մօտ,  
Տամարին մէջ Սուրբ Յակոբայ:  
Լոյսի, լսւնկի կամուրջներէն,  
Կը զօղուէին կածես նորէն,  
Անցեալ, ներկան, անհունօրէն:

Ու ծընրագիր շըրթներդ յօժար  
Կը կըրկնէին բառեր կըրակ,  
Բառեր արիւն, զոհողութեան,  
Որ դարձ դար իբրեւ գինի  
Իբրեւ նըշխար հազորդութեան,  
Կապեր է միշտ սիրտերն ամուր,  
Այս սըրբազան ժառանգութեան:

Կը դողային ձեռքերդ կարկամ,  
Երբ մատներուդ կ'երկարէին  
Հին օրերու ժառանգ ասան,  
Ասկի օղակ իշխանութեան:

¤

Օրեր, օրեր ուրախութեան,  
Յետոյ մըշուշ, յետոյ արին,  
Բայց անվըկանդ ասան ձեռքիդ,  
Կըրակն ուխտին հոգիիդ մէջ,  
Էսփոփիցիր, յանձանձեցիր,  
Սուրբ Յակոբայ կամարներուն  
Ապաւինած քու ժողովուրդ:

Օրհնեալ է միշտ կամքն Աստուծոյ,  
Թող օրհնուի յիշատակդ ալ,  
Զոհողութեան ճամբուն վըրայ  
Դուն նահատակ կ'իյնաս անա  
Իբրեւ տեսիլ, իբրեւ խորհուրդ,  
Քեզ սըգացող զաւկըներուդ:

ՀԱՅԿԱԶԱԽԱՆ ՎԱՐԴԱԿԱՑ